

զմեզ մոռնավ մեր տունը, արհամարինը մեր սրբութիւնքը, կրիսէլ մեր ընտանիւնան մասքը ըստ կապատկան մասքը ըստ արդար քրտանց ու բնատուը կարողութեան արդեանց վրայ ստացած մեր իրաւունքը, բոլոր այս տարօրինակութիւնք կը յարմարին Արևմուտքի ստուերներու տակ քօղարկուած միջն որդերու, ոչ արեւածագի շողերուն մէջ նստած մեր ցեղին։ Հայ ենք մենք, եւ իսյ կ'ու-

զննք սպիրի մեր նարց ազատ՝ խաղալ՝ բարեբատիկ հողին վրայ, մեր նարց սուրբ գերեզմանաց ու տանարներուն քով, զորս երկինք ու Պատմութիւնը կոտակեցին մեզ, կնքեցին ու դրոշմեցին։ Մեր նախնաց ազատ Դրօշին ներքեւ՝ զոր մեր վրայ սուտանելու իրաւունքը ստացանք մեր արեամբ։

ԽՄԲ. ԲԱԶՄ.

## ՀԱՅ ԴՐՈՇՆԵՐԸ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԵԶ

### Ա. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐՈՇՆԵՐ

Ա. — ԿՈՉՈՒՄՆ։ — Դրոշ, կամ հին զրութեամբ ու հնչմամբ դրաւշ, կը ծագի պրս. դրաւշ կամ պարթ. դրաւշա հումանըշերէն, ծանօթ արդէն ոսկեղարեան լեզուին մէջ։ Եւ ըստ իս արմատակից է մեր դրոշել բային, որ հին հայերէնի մէջ կը նշանակէր արձան շինել որ և է նիւթէ, ինչպէս կը գտնենք գործածուած Ա. Դրոց թարգմանութեան մէջ (Խմաստ. ԺԹ, 13 ևն) և այլուր, հանդերձ դրօշող (Ասկեր. Փիլիպ.) և դրօշագործորին (Եզնիկ, Գ, Ե) բարդերով, ուսկից դրօշեաւ (Ելք, ԼԲ, 13 ևն) կամ բուն դրոշ (Սիրաց, ԼԲ, 28) կուոց կը նշանակեն։ Հին ազգաց նախնագոյն կամ ազնուագոյն նշաններն արձանակերպ էին, անոր համար մեր հայրերէն դրօշը ըսուեցան։ Եւ նոյն կոչումն ընդարձակուելով՝ անցաւ նաև ձողարարձ նշանաւոր կտաին, որոյ անունը թունաց և Հռովմայեցոց քով ուրիշ ծագումն ունէր։

Կայ ոսկեղարէն աւանդուած նաև Վաս (Փաւստոս, Ե, ԼԲ), ուսկից է վասել բայը՝ զինելու իմաստով (Թիւք, ԱԱ, Յ, 5 ևն). ըստ որում դրօշը զինուորական գործի

մ' էր և զինուց մասն. ինչպէս եւրոպական ազգերն ալ այժմ զենք (armes) կը կոչեն արցունի կամ ազնուական նշանը։ Եւ գարը մեր նիւթին տուաւ՝ և յաջորդց պահեցին՝ նշան (Փաւստ. Ե, Գ, ԽԳ) կամ նշանակ՝ կոչումն ալ, որ ըստ ձայնին էր իսկապէս դրօշին վրայ նկարուած յատուկ ձեզ կամ պատկերը, ինչպէս որոշեկի կ'երեխ Փարագեցոյն սա բացատրութեան մէջ ևս, « եշանք դրօշիցն »<sup>3</sup>, մին յատկացնեալ, միւն յատկացուցիչ, և որ լայն առմամբ յաճախ նշանակած է ամրող դրօշն ինքնին (Փաւստ. Ե, Գ, ԽԳ. Բ Մակար. ԺԵ, 21. ևն), Այս բառը կը գործածէին ուրիշ հին ազգերն ալ, Պարսկաները եշանք, Ցոյնք ցղմեօն, և Լատինք signum կոչելով։

Միջին զարն արարական ազգեցութեան ներքն հայ բնիկ կոչումները փոխանակեց Ալամ՝<sup>4</sup> արարականով, որ այժմ ծանօթ է սեմական լեզուաց՝ այս հնչմամբ։

— Դրոշ, նշան և արաւ յետոյ խառնուեցան բարդ բառերու մէջ ևս, որոց պիտի հանդիպինք յաջորդարար։

Խակ այժմեան Դրօշակ ձեզ կը գտնուի հին լեզուին մէջ՝ զգեստի քղանցին իմաս-

1. Փաւստոս, Գ, Գւ — Եպէէի Պատմ. Վ. Էնետիկ, 1893, էջ 180.

2. Արաբանդեղոս, Վ. Էնետիկ, 1862, էջ 602.

3. Ղազ. Փարագեի, Վ. Էնետիկ, 1873, էջ 211.

4. Մի. Ալրիփանեցի, Պատմ. Հայոց. Մոսկուա, 1860, էջ 55.

տով միայն (Անգէ, թ, 13. ևն). որ թէկ արմատով ու նմանութեամբ մերձաւոր դրօշին, բայց ոչ երրեք նշանակած է զիկրջինս, որով և մերժելի է ըսա իս, և նախամեծար համարելի զասական կոչութերը:

Բ. — ՄԱԳՈՒԱՄՆ: — Շատ հին է դրօշին ծագումը: Բնոլոր ազգերը պատերազմաց մէջ իրենց հետ կը կրէին՝ ինչպէս ըսինք՝ նշանեեր, այս ինքն նկարուած կամ քանդակուած ձեկը՝ երկար ձողերու ծայր անցուցած, որոնց պատկերներ էին իրենց աստուածոց, և կամ խորհրդաւոր զարդեր. ու նպատակ ունէին՝ պաշտպանել իրենց ներքեւ կռուող զօրքը, և առաջնորդել ի յաղթանակ: Հառվմայեցիք ուղղակի կը պաշտէին իրենց արծուենշաններն՝ իրուկ լեցէնաց աստուածներ՝ Դարերու յաջորդութիւնն յետոյ փոխեց զրօշին նախկին իմաստը, և անոր մէջ ամփոփեց տոհմի կամ ազգի զաղափարան:

Մէծին կոստանդինոսի աշբերը, որ տեսան Աւետարանի լոյսը, ի բաց նետեցին՝ ինչպէս գիտենք՝ իւր դիցապաշտ հարց նշաններ, և անոնց առել կանզնեցին թիստուսի նշանը, խալք, որ ընդունուեցաւ բոլոր քրիստոնեայ ազգերէն որդէս հասարակաց դրօշ մը՝ տոհմայնէն զատ: Տոհմայնին վրայ դրօշմած էր զօրաց հրամանատար արքային կամ իշխանին տան սեահական նշանը, որ բնականապէս փոփոխական էր բատ տոհմի և գնդի: Խսկ խաչը կը կազմէր ազգային դրօշ, որ կը զանազանէր միջին դարերու եւրոպական ազգաց մէջ՝ կտաւին ու խաչին անհաւասար դրոշներով ու ձևերով: Այսկայն ամէն կտաւ միազդյն էր միշտ՝ ինչ ալ լինէր իւր երանզը: Բնոլորովին նոր զիւտ է՝ կտաւին վրայ պէսպէս գոյներու համազուութիւնը, ինչպէս կը հաւասաբն եւրոպացիքի մասնագէտը:

Այսքանն իր հիմ գնելնէս վերջ՝ անցնինք նկատել մեր ազգին հին զրօշները,

զորս պիտի համեմատենց օտարաց հետ ուր որ հարկաւոր է՝ մերոց առաւելազոյն բացայայտութեան համար:

Գ. — ՀԱՅ ԿՐՈՇՆԵՐ: — Եթէ չեմ սը-խալիր, այս ինդրով առաջին անգամ զրադաշ է Հ. Ղկ. ինձիճեան, Միսիթա-րեան միարանութենէս՝, բայց շատ հա-մասոս կերպով, յիշելով միայն քանի մը ծանօթ վկայութիւն ի նպաստ զրօշոց գոյութեան մեր ըով. և առանց յաջողե-լու տալ մեզ այն գոհացուցիչ բացատրու-թիւնը, որ յաճախ փափարելի կը մնայ այսօր իւր ուսումնասիրած նիւթոց մէջ: Այսպիսի կարեսը ինդիր մը չէր կարող անտեսել հայրենի հնութեանց ուրիշ խո-զարդու մը, Հ. Ղեւ. Ալիշան, որ աւելի քան էս դար յառաջ իւր երգոց մէջ հայ ազգային զրօշն երեակայեց եռազօյն, խսկ թագաւորականն՝ սպիտակ, զրելով այս-պէս առաջնոյն մասին.

« Ո՛վ եռափայլ եռախորհուրդ կարմիր-կա-նալ-կապոյտ Հայոց, »  
Կրօշը հայրենի, յլէն առեալ զու զծալ ի ծալ ծոցոյդ պարզուած՝  
Մինչ ի ծովէն յաւիտենից ժամանակ նոր գեռ բանայր ծոց »:

Եւ այլուր ազգայնին ու թագաւորակա-նին նկատմամբ միանգամայն կ'ըսէ.

« Կարմիր՝ կանաչ և կապոյտ սաւանեալ զրոհից դըրօշը,  
Զըսպիտական սրբենեաւ բարձրանային բաջորոշը »:

Առաջին տողերոն մէջ դիւրին է տես-նել՝ որ Հայոց գոյները կը համեմատէ ծիածանին հետ, որ էր « յլէն առեալ »: Հետացրըիր, և անբաւական այդ բանաս-տեղծական տողերով, օր մը հարցուցի հանգուցեալ հեղինակին՝ թէ պատմական ինչ փաստեր կային ի նպաստ երեք գու-նց: Յարգելի ծերունին չըսաւ՝ թէ ինք

2. Հնախօսուրեմ Հայաստանեաց, հա. թ. 235:

3. Նուացը, 1867, էջ 7 և 200:

հնարած էր զանոնք. այլ յետ խուզար-կելու իւր ձեռագրաց մէջ, թղթի փոքրիկ բեկորի մը վրայ նշանակած յանձնեց ինձ չորս տեղիք. ապացոյց՝ թէ անոնք իւր տեսութեան մէջ ալ իրենց բաժինն ունեցած էին, և թէ պատմական հաւանականութեան մը վրայ հիմնած էր իւր գաղափարը. Այդ տեղիքն էին. 1. կեղծ ծպի-փանու Դաստառակի պատմութիւնը, յո-րում կ'ըսուի՛ թէ Արքար պատրաստել կու տայ երեք հազար մոմեղէն «ի գոյն երեք. սպիտակ, կարմիր, կանաչ և ոսկե-զարդ »: 2. Ենովը Ակլայեցի, որ 1764ին կը գրէ թէ իւր օրեր յինանց կիւրակէ-ները կը կոչուէին՝ սպիտակ, կարմիր, կա-նաչու դեղին: Յ. Երեմիա Մեղրեցի 1508ին՝ բառարանին մէջ նարօտին երեք գոյն կը դնէ. « կարմիր, սպիտակ և կանաչ ի միա-սին խառնեալ »: 4. Թովմա Մեծոփեցին ԺԵ զարուն՝ կը պատմէ անձի մը տեսիլը, որուն Կ'երեին « բազմութիւնք զրաց բազ-մաց... սպառազինեալը ամենեցեան կար-մրտվ, կանալով և սպիտակով... ասեն՝ Զօրք Խջմածնին եմք »:

Հ. Ալիշան աւելի փաստեր չունէր ու-րեմ ազգային զրօշի գունոց ի նպաստ, բայց միայն ինձ յանձնաճները. զոր թէ ունենար՝ որ և է տեղ պիտի յիշէք ան-տարակոյս իսկ ասոնց արժէքը հասկա-նալու համար՝ մեծ աշխատութեան պէտք չկայ: Նախ՝ ասոնց մէջ նշանակուած երեք կամ չորս գոյներէն բացակայ է կապոյտը, զոր զրօշի գոյներուն մէջ դրած է մեր բանաստեղծը, և անոր փոխան կայ սպի-տակը: Երկրորդ՝ գծուարին Է՛ թէ Արքար իւր մոմերով և յինանց կիւրակէց բնաւ աղերս ունենան հայ վառին հետ. ոչ ալ Մեղրեցւոյն նարօտը, որ գրողէս դար մը յառաջ երկոյն նկարագրուած է Ցաթևա-ցին, կարմիր ու սպիտակ, թէ մկրտու-թեան և թէ հարսանեաց առթիւ: Երրորդ՝ Մեծոփեցւոյն տեսլեան գոյները «սպառա-

զինութեան՝ » այս ինքն զգեստի յատուկ են, ինչպէս էին իրօց ալ Հայոց այդ զարու աշխարհիկ տարազին վրայ, ինչպէս պիտի ցուցնեմ ասոր պատմութեան մէջ: Չորրորդ՝ յիշեալ վկայութիւնը Ընդհանրապէս մեր թագաւորութեան և ազատութեան անկմա-նէն շատ ուշ գրուած, չէին կարող հայ ազգային զրօշի մը գոյութիւնն ու ձեւը հաստատել մեզ: Հինգերորդ՝ այդ վկայու-ղաց շրջանին՝ ազգաց զրօշները չունէին տակաւին այժմեան ոնով համախմբութիւն գոյներու, բաց ի կտաէին ու խաչին զոյգ երանգէն. որով և ոչ մեր զրիչը պիտի կարենային բազմագոյն վառի մը գաղա-փարն ունենալ կամ տալ մեզ:

Կ'երեկի՛ և բնական ալ է՝ որ Հ. Ալիշ շան իւր յարմարական տեսութեան վրայ ինցն ալ շատ վստահ չլինէր: Անոր հա-մար նուազեն երկայն պարիներ վերջ ակ-նարկելով հին զրօշուց, արբունի սպիտա-կէն զատ՝ ուրիշ գունոց մասին չխօսեցաւ<sup>2</sup>. թէն վերոյիշեալ փաստերն Այրարատի տպագրութենէն յետոյ տուաւ ինձ. նշան՝ թէ անստուգութիւնը կը տիրէր միշտ իւր մտաց մէջ: Նկատելով այս բոլորը, իւր կարծիքը եռազունի մասին զուրկ կը մնայ պատմական ամէն հիմունքէ: Եւ որ իսկա-պէս ուրիշ բան չէ՝ բայց փոխառութիւն այն Դաշնագրութեան ծրագրէն, զոր 1790ին Յովսէփ արքեպ. Արդութեան խմբագրեց և յանձնեց պետութեան՝ իրեւ կապ ասոր ու հաստատելի հայ թա-գաւորութեան միջնէ: Հոն կը կարգանք. « 10. Սահմանել կաւալեր լինել տապանն Նոյի. և լենթերն երեք գոյն, կարմիր, կանաչ և կալորդ ըստ գունոյ աղեղան՝ որ զկնի ջրենթելին տուաւ Աստուած նոյի ի նշան հաշտութեան<sup>3</sup> »: Հ. Ալիշան ասպե-տութեան այս գոյները զրօշին մերձեցուց:

ինձ ծանօթ է նաև գերման գրող մը, Ասրբէ, որ արևելեան զրօշներու վրայ յօդուածի մը մէջ կ'ակնարկէ հայկակա-

1. Քարոզիրք, հա. ամարան. Կ. Պուհու. ՈւժԴ. (1741), էջ 203.

2. Այրարատ բնաւ. Հայաստ. 1890, էջ 416.  
3. Փորձ հանդէս, Բ տարի, Բիւ 1, էջ 888.

նին ալ<sup>1</sup>, իրեն ապացոյց առնելով Փաւստոսի յայտնի վկայութիւնը՝ Մոմիկոնեանց մասին, որը չէ յաշղոած մենքն ըստ բաւականի, և Խորենացւոյն ըստ Արծունեաց պաշտօնին նկատմամբ: Կը համարի՛ թէ Հայոց վառն յար և նման լինելու էր պարթեականին, որոց և մեր մէջ մնե էր բարուց ընդհանուր նմանակցութիւնը: Բայց իւր տեսութիւնը, համառու և անողոշ, նոյնպէս չի գոհացներ զմեզ: Վերջապէս դիտել տալու եմ՝ թէ մեր պատութիւնն, այնքան ոփշտ հայ հնութեած հետազոտութեան մէջ մաշած երկար կեանքի մը հանդէպ՝ ինչպէս Հ. Ալիշանն էր, չէր կրնար չափազանց առատաձեռնել ինձ: Այսու հանդերձ՝ մասնագիտական խուզարկութեան լապտերն ի ձեռին՝ մոննենց անծանօթին դռնէն ներս, որը կը սպասեն մեզ նոր ու կարեւոր յայտնութիւնը:

Ինչպէս ուրիշ ազգաց, մեր քով ալ դրօշները կրկին էին. տոհմայինը և ազգային: Զասոնը զատ զատ նկատենք. և նախ արքունականը՝ որ գերազոյն էին տոհմայնոց մէջ:

Դ. — ԱՐԵԱԿՈՒՐՆԻՆ: — Կ'որոշուէր իշխանականներէն գունով ու նշանով միանգամայն: Մով. Խորենացւոյն կողմանէ կը յիշուին արդարեւ « նշանի Արտաշիր » (թ. Խջ). և Պարսից արքայն՝ յետ մահուան Պապայ և հաշտուելու Հայոց հետ, Զարմանդուխտ տիկնոջ յլեց « զվաս բազարացն », կ'ըսէ Փաւստոս (Ե, 1.թ): Տեսանց վերև՝ որ Հ. Ալիշան սպիտակ կ'երեակայէր ասոր զոյնը, հաստատուելով անշոշտ Ստ. Արքելեանի վկայութեան վրայ, որուն կ'ակնարկէ Արարատի մէջ ալ (416), թէ Ժիլ զարուն վրաց արքային յատուկ էր « ապիտակ լինել վառն, և կարմիր նշան ունել »<sup>2</sup> (277): Հ. Ալիշան կը յարէ նաև նոյն տեղ՝ թէ Արշակունեաց նշանն « համարի յումանց արծուի, և առ

1. Sarre & Klio, 1903, Էլ 354-55.

2. Ստ. Արքէ. Պատմութիւն տաճ Արտական. Մուկուս, 1861.

ցրիստոնէութեամբ՝ գտնե Աստուծոյ »: Նոյնպէս անձանօթին տենչացող, և ենթաղութեան սահմանաց մէջ թափառողներ էին այդ ոմանց. և նոյն ինքն թ. արցեալ. Արդութեան, որ վերոյիշեալ Դաշնազութեան մէջ կը գրէր. « 13. Յարմարեացի կնիքն թագաւորական ըստ սովորութեան առաջնոց թագաւորացն մերցց. Արշակունեաց արժիմ միազգլիի՝ որ նախ քան զբրիստոնէութիւն, գտնէ ի ժամանակի զբրիստոնէութեան, և երկու առիւն ի Փոքր Հայաստան, և սոցօք զարդարեացին հանդերձն թագաւորաց մերցց, զրօշքըն և դրամը»:

Բայց մեր արով չենք գոհանար: Փաւստոս իւր նախայիշեալ լակոնական բացատրութեան մէջ ուրիշ զեղեցիկ նորութիւններ ծածկած է մեզ: Արքայից արքայն մեր թագուհւոյն կը յդէ « զվաս բազարացն ». և չի յաւելուր պատմիչը՝ Պարսից կամ Հայոց, ոչ ալ կ'ըսէ « թագաւորին », որպէս զի մէկ կամ միւս կողման հասկանայինք: Արքեմն պէտք չկար ճշգելու այս կէտը, զի երկու արքունեաց դրօշներն ալ հաւասար էին, զէթ ըստ զիլաւոր մասանց: Առաջողը պարսկական էր, ըստ որում զին ժամանակ արքունի նուէրց առ հասարակ նուիրատուին յատուկ ձևով կը լինէին, ինչպէս էին նոյն դրօշին յարակից միւս պարզեց ալ, ապիզակ և արծուեկիր շիկարմիր խորան առ Մանուէլ, և այն (նոյն): Նուէրն ընդունողը փափի գործածէր զայն պատուելու համար նուիրատուն. ուրեմն յիշեալ դրօշն յարմար էր նաև հայ արքունեաց: Եւ էր պարզապէս ընդհանուր « զվաս բազարացն », այս ինքն երկու կողման արքայից ևս, որոց մէջ ուրիշ շատ նմանութիւնը ալ կային:

Ե. — Պարսից դրօշին դոյնը ծանօթ է մեզ. հնոյն Պատմէի մէջ գտուած պատերազմական խնանկարի մը վրայ՝ Պարեհի գունդն արքային ցով կը կրէ անոր ծիրանելոյն զրօշն՝ ոսկի նշանով (Sarre, 351. Darem. Դ, 1308):

Այս ինձանկարը չէր կարող հարկաւ

մինչեւ Դարեհի օրելը բարձրանալ, բայց իւր ձեր, որ է նշանը կտաւին վրայ զետեղուած՝ հակառակ հռովմէականին, զայն խսապէս պարսկական ցոյց կու տայ. և է վկայ՝ պարսկական հին ծիրանոյն ու նշանին պահպանութեան նաև կրտսեր դարերուն: Այսրէ Նուան կ'ենթաղրէ Դարեհի վասին գունոց՝ Պարթիացն ալ, թէն ասոր ո և է պատկեր կը պակասի (353): Նոյն ծիրանին Աղեքսանդր առաւ Պարսիցէ իւր վասին վրայ (Darem. 1309), ինչ որ Հռովմայեցիթ ալ ունէին պատերազմի մէջ (անդ, 1310). և զոր յետոյ Կոստանդիանոս հաստատուն պահեց իւր ցրիստոնէացուցած դրօշին վրայ (անդ, 1321), և աւանդեց իւր յաջորդաց, ինչպէս Կ'երեկի անոնց ձերը մէջ՝: Մեզ դրացի և բարուց ալ մերձաւոր ազգի մը՝ Աղուանից արցունի դրօշը Եղարուն՝ Կ'աւանդուի մի և նոյն գունով նկարազրուած Պետրոս Սիհնեցին Զ դարուն, « կարմիր և ուկետուն վառի », ինչպէս կը զրէ Արքեհեան (17): Այս ամէնք կը համոզեն զմեզ՝ թէ ծիրանեղոյն լինելու էր հայ Արշակունեաց դրօշն ալ: Ծիրանին՝ արևելեան և արևմտեան արցունեաց զգեստին ևս սեպհական գոյնն էր միշտ հին ժամանակներ (Darem. Դ, 777-8): Նոյնապէս էր և Հայոց մէջ. մեծն Տիգրանի պատմուաճանն ու բգամիդը ծիրանեղոյն էին: Եւ դարեր վերջ իւր յաջորդներէն մեծն Տրդատ: Հռովմայ կայսերէն թագաւոր կարգուելով, տակարին « ծիրանեօց » կը զարգարուի (Ագաթ. 48), և ըստ Խորենացույն՝ նոյնը կը զգեցնէ Աղսենի ևս՝ երբ կ'ամուսնացնէ իրեն (Բ, ԶԳ): կարմիր էին Արշակունեաց կօշիկներն անգամ՝ նման Հռովմայ և Պարսից թագաւորաց. և Երուանդ իրաւունք տուաւ Արգամայ՝ մէկ կօշիկը միայն կարմիր հազնի (նոյն, Բ, ԽԵ): Արդ՝ եթէ այն դարերու արցունեաց սեպհական գոյնն ընդունուեր է հայ Արշակուներէն, — զօրութեամբ ինչ ինչ

1. Schlumberger, *Un Empereur byz.* 865, 521.  
2. դիմ. Կամփոս, հրատ. E. Gros, Համ. Գ, էլ 111.  
3. G. Rawlinson, T. S. G. O. M. էլ 612.

սովորութից նմանակցութեան՝ որ կար հին բազարակիրթ ու հաղորդակից ազգերու մէջ, — տարակոյս չկայ՝ որ պիտի ընդունուէր իւր գործածութեան սահմանով հանդերձ, ուստի նաև արքունի դրօշին վրայ, որ զգեստներէն նուազ կարեսոր չէր արքենի աերձանաց մէջ, ինչպէս յայտնի է Զարմանդիսոյ վերոյիշեալ օրինակին:

2. — Հին վառերու ձեր զանազան էր: Հռովմէականը՝ չորեքուասի զրիթէ հաւասարակողմ, և ստորոտն աւարտած նեղ ոսկի ծոպով (Darem. Դ, 1314, 1321): Նոյնապէս է Դարեհին ալ՝ վերոյիշեալ խճանկարին վրայ: Խսկ Սասանեանց քանդակի մը մէջ՝ Ա Խոսրովու քով Կ'երեկի երիզածն նեղ ու երկար վառ մը դրօշակրի ձեռք: Հաւանօրէն մեր արքունի դրօշին ձեն ալ հետեւցաւ Պարսից սովորութեան ըստ ժամանակին, և զոր կը պահնջէ վառերու փոխանակութիւնն ալ իւրենց ու մեր մէջ: Բայց ասոր աւելի դրական փաստն ունինք: Հռովմէական դրամներ կան՝ որ կը ներկայացնեն Հայաստանի նուաճումք: Ասցմէ Դուկիոս Վերուսի շինածները, 163-164 թուականին, ունին զՀայաստան՝ սպաւոր զշխոյի մը ձեռով. նստած ի գետնի, և իւր քով վահան մը և մէկ կամ երկու դրօշներ կանգուն: Դրօշներէն մին, կրկնուած երկու դրամոց վրայ, է պարզապէս երկար ծոպ մը, հաստատուած հորիզոնածն ձողկի մը վրայ, և նիզակէ մը կախուած գէպ ի վայր: Երբ կրորդը՝ երկար ծոպին վերև ունի անոր տարածութեան չափով հաւասարակողմ պաստառ մ'ալ, և առաջնոյն ոճով կախուած է տիգէ:

Ասոր ձեր կ'երեկի իմ յառաջ թերածդրամի պատկերին վրայ (Ձե 1), որ բնականէն շատ աւելի մեծ է: Համոզուած եմ՝ թէ ասոնց ժամանակի հայկական դրօշներն էին, ինչպէս կը համարի կոհէն ալ, կոչելով զանոնք կողովուտ պատերազմի: Թէկ իւրենց մասանց համեմատութեան մէջ կընան

4. Cohen, *Descript. histor. des Monnaies frappées dans l'Empire Romain*, 1842, Համ. Գ, 172, 173.

իրականէն տարբերութիւններ ալ ունենալ, զոր օրինակ ծովան աւելի կարճ մինել.

Յ. — Գալովդ եղանձի, մեք անոր մեկէ աւելի ազգիւրներ ունինք, «կսեալ խորենացիէն, որ կ'ըսէ վաղարշակայ մասէն, և պէտք է որ մեք հասկանանք բոլոր Արշակուննեաց համար, մանաւանդ պատմըշին մերծաւորաց ժամանակաւ, թէ «արծուին առաջին նորա կրէին» (Բ, է): Հոս պէտք չէ իմանալ վասր, զոր ըստ իր և հասարակաց սովորութեան «նշան» պիտի կոչէր. այլ բանդակիւալ արծին, յար և նման պարսկական ոսկեզօծ արծուին, զոր տիզի ծայր անցուցած՝ արթային առջևէն կը տանէին ըստ Քանոնինի<sup>1</sup>. և որ հռովմէական նշանաց մէջ ալ՝ նոյնպէս քանդակեալ՝ ամենէն անուաննն էր, սեպհական լեզնին. իսկ աւելի կանուխ՝ կ'երեկ նոյն ձեն Ասորեստանեաց զրօշուց վրայ, որոց Ասուր աստուածին պատկերն էր (Darem. Դ, 1310): Եթէ արծիւր հայ Արշակուննեաց ալ նշանն էր, կը հետեւ՝ որ նոյնը կար նաև անոնց զրօշին վրայ: Արդեօց պաստափի երեսին նկարուած կամ հիւսուած ոսկեպոյն, ինչպէս է Դարեկի վերոյիշեալ խճանկարին վրայ, թէ արծուեցանդակը տիզին ծայրը զրուած և կտաւն անպատկեր թողուած՝ նման հռովմէականին (անդ, 1314): Առաջինը հաւանական կը թուի՝ մեք աւելի մերծաւորութեամբ Պարսից, և նշանակցութեամբ անոնց Աքամեննեան, Արշակունի և Սասաննեան տանց, որոց ազդեցութեան պտուղն է անտարակյս արծուին ընդունելովթիւնը հայ Արշակուննեաց կողմանէ. ուստի բնականապէս նաև անոնց ոճով զրծածուած իրենց զրօշին վրայ: Նոյնը կը հաստատէ իմ տուած վերուան դրամն ալ, որ զրօշին փորբեկութենէն թէն նշանն աննշմարելի, բայց որովհետև տիզին ծայրը չէ, ուստի պաստափին վրայ էր:

Երկրորդ և հնագոյն աղբակը ի նպաստ

արծուենշանին՝ հայ Արշակուննեաց զրաւներն են, և յատկապէս մեծին Տիգրանայ: Դրամոց մէկ երեսին վրայ՝ ինչպէս ծանօթ է՝ կը գտնուի արթային կենդանազիրը, և միւսին վրայ՝ սրբազն կամ խորհրդական պատկեր մը՝ որ կը փոփոխուի ըստ իւրաքանչիւր արթայի ախորժակաց. և մեք կը տեսնենք հոն դիցական պատկերներ, քառածի կտաք մը, մարտիկ մը, ձի մը, փիղ մը և այլն, նման պարթևական և սելեւկեան դրամոց պատկերաց<sup>2</sup>: Խոր-



Ձև 1. — Դրամ Ղուկիսոսի Վերոսի (163-164թ) հայաստանի նուածումը.

հըրդաւոր զարդեր էին, և ասոցմէ ոչ մին կրնայ Արշակուննեաց նշանը համարսկիլ, որ որոշ ու միակ ձև մ'ունենալու էր: Մ'եր նշանն ուրեմն զրամին հակառակ կողմին որոնելու ենք, և ըստ իս նոյն ինքն արքունի պատկերին վրայ: Տիգրանի նախորդը բացազուի են իմ տեսած օրինակաց վրայ՝ զոր Ասորեստ յատաշ կը բերէ Ազգագր, հանդիին մէջ (Գիրք իդ, 42-55): Իսկ Տիգրան թագակիր է (Ձև 2), և թազի կողին վրայ կ'երեկի բանդակուած մեր ծանօթ արծիւր՝ որ զոյգ է, կանգնած բնական դիրբուլ, տուաններն իրարու դարձուցած, ու գլխնին յետ շրջած դէպ ութմառազմ աստղ մը՝ որ կայ իրենց մէշտեղ.

2. W. Wroth, Catalog of the Coins of Parthia.—E. Babelon, Monnaies des Rois de Syrie, d'Arménie &c.

1. Վերոս «ո՞ներ եր զրօշ՝ թևատարած ոսկի արծիւր, երկար տիզի մը ծայր, և այս է տայոր Պարսից արթային զրօշը» (Ակարամարզ. Ծ, ա).

և է արեգակն իսկ, պաշտուած երբեմն Հայոցմէն ևս ու փառարանուած Գողթան երգիչներչէն<sup>1</sup>, ինչպէս Տերտուղիանոսի օրով ու վկայութեամբ՝ Պարսիկներն ալ իրենց դրօշին վրայ նկարած էին արեւ (Զատագ, ԺԶ). Թէ Տիգրանայ արծիւք լոկ զարդ մը չեն, յիշենք՝ որ Սասանեանց արծիւն ալ, որոյ համար զանոնք նշանակից ըսի մեր Արշակունեաց, արձանակերպ նստած էր անոնց թագին վրայ, ինչպէս կ'երեւ



Ձև 2. — Դրամ Մեծին Տիգրանայ.

Բաւլինսոնի յառաջերութեանց մէջ (103, 109, 266), ու Պարթևաց թագին վրայ քանդակուած կը տեսնենք ճիշտ Տիգրանի աստղը (Wrotb, տիւ. 8, 10, 11), որ Աստրեանեաց ըռվ ալ աստուածոց թագերուն վերև զետեղուած էր իրը անոնց յատուկ նշան<sup>2</sup>: Մեր ըռվ ևս արծրունին Մերուժան ունէր զ զնշանն սաղաւարտին » վրայ (Փաւա. ի, ԽԴ). և նոյնը կը հաստատէ մամիկոնեան Մանուելի օրինակն ալ՝ զոր պիտի տեսնենք իր կարգին:

Արդիօք Տիգրանի նշանը մեր տեսածին պէս բարը էր դրօշին վրայ ևս, թէ միակ արծիւ մը, պիտի կարենայինք աւելի դիւ-

րաւ պատասխանել, եթէ Տիգրանի յա- ջորդաց ծանօթ դրամները մաշած չլինէին (Ազգ. Հանդ. 57-60). Բայց նկատելով նոյն բարդ նշանին կրկնութիւնը Տիգրա- նի բոլոր դրամոց վրայ՝ զորս ձուկեր է այլ և այլ ժամանակներ, ինչպէս տեսայ Ա. Ղազարու մեր հաւաքածոյին մէջ և այլուր, և անոր թագին ու պատկերին եզականութիւնը, որով իւր նմանը չունի ուրիշ դրացի ժամանակակից ազգաց մէջ<sup>3</sup>, ինչպէս նաև բարդ նշանաց գոյութիւնն ուրիշ ազգաց ըով ալ, (Darem. Դ, 1308), կրնանց հնուցնել՝ թէ Տիգրանի ձեւը բուն իսկ նշանն էր: — Իսկ Պար- սից և Աղուանից վերոյիշեալ օրինակները կը թեւաղրեն խորհիլ՝ թէ մեր նշանն ալլ ուկեղոյն կամ ոսկեկիւս էր. զի ոսկին մին էր արքայական ճոխութեան նշանակաց, յայտնի հետագայ վկայութիւններէն ևս՝ զոր պիտի տեսնենք:

Ոչ մէկ ակնարկութիւն, և ոչ հաւա- նականութիւն կայ՝ թէ Արշակունից ըրիս- տոնիւթեան շրջանին փոխեցին իրենց աւանդական նշանը: Կարծեցեալ Գառան՝ արևմտեայց բաղացական հին դրօշուց վրայ ևս անծանօթ է: Նաև Օրեր՝ որ զարին զանազան խորհրդաւոր գործածութիւնները կը յիշատակէ, մինչև եպիսկոպոսական գաւազանին ծայրը, չի ճանաչեր զայն դրօշուց վրայ՝: Որով յիշեալ կարծիքն հաւասար է բնաւ չլինելու:

4. — Վասին ուշագրաւ մասերէն մին ալ էր զայն բարձող բունքը, որ յառաջա- զոյն հիգակ մը լինելու էր ըստ հասարա- կաց սովորութեան և Դարեհի ծանօթ օրի- նակին, և զոր մեր ըռվ ալ կը տեսնենք ուրիշ դրօշներու վրայ (աստ. ի, 4): Դա- րեհի վառն ու հոռվմէական բարարումը

1. Ալդ շրջանին համար ոչինչ կ'առժէ Ֆիրտուչի բանաստեղծին վկայութիւնը ժ-ժԸԱ, դարուց միշեն, որոյ համեմատ Պարսից ազգին զան էր նշանարած ծոց մը, ուսկից կը հախուէին մինչեւ զետին իրեւ երեսներ՝ Կար- մր, դեղին և մանշակագոյն, նոյն ինքն արցունի մա- ներակացոյն դրօշին նշան կը յիշէ արեգակը. թիկնա- պահաց զնդինը՝ նոյն զունով ու վեշագով. տիրուցան կը յիշատակէ նաև իրը նշան՝ առիւծը, փիւր, վագրը, վիշագը,

արծիւշ, վայրի այծը. Լուսինը, արեւ ևն (Sarre 359).

2. V. Place, *Ninive et l'Assyrie*. Հա. թ, էլ 158-60. Հա. Գր. ախ. 45.

3. Ալդ մասին ասիթ պիտի ունենամ փաստերով խօ- սելու ուրիշ մէկ աշխատաթեան մէջ, որոյ նիւթը է հայ տարագի պատմութիւնը,

4. Auber, *Hist. du Symbolisme religieux*. Բա- րի, 1870.

Նիզակէն վար կախուած են. և թիւզանդացիք պահեցին մի և նոյն ոճը, հետեւողութեամբ հռովմէականին՝ զոր ընդունեցան ժառանգութեամբ: Իսկ սասանեան Ալ խոսրովու վերոյիշեալ երիզած վառ հաստատուած է ձողին երկայնութեան վրայ ու հովչն կարկառած հորդզոնածե: Այս ոճն լուգհանուր էր յՈւրեմուս ալ, ինչպէս կ'երեի անոնց հին ձևերու մէջ, որոցմէ իբր հնազոյն ծանօթ են ինձ Գաղղիոյ մեծին կարողոսի զրօշներն ը դարէն: Անշուշտ հայ Արշակունիք իրենց զրօշին ձերին համեմատ՝ հետեւցան թէ մէկ և թէ միւս կերպին:

Ե. — ԲԱՂՐԱՏՈՒՆԻՆ: — Ժամանակաւ մեզ աւելի մօտաւոր թագակալը Անոյ՝ համեմատարար նուազ քախտաւոր են այս մասին՝ քան հեռաւոր Արշակունիք: Ահա ինչ որ գիտենց անոնց զրօշին նկատմամբ:

1. — Մեր հին թագակալուաց ծիրանին ընդունուեցաւ ու մաց Աշուտոյ տան զգեստուց ալ յատուկ գոյնը, որուն զանազան ապացոյցներ ունիմ, տեսանելի յիշատակած աշխատութեանս մէջ: Հակամէտ եմ խորհելու՝ թէ ադոր հատ առին անոնց իրենց նախկին թագակալաց զրօշին գոյներն ու նշանն ալ: Արդէն այս մասին բաւական յայտնի՝ թէն կիսամաննեայ՝ վկայութիւն մ'ալ ունինք թովհաննէս պատմազրէն, որ Աշուն Երկաթի համար կ'ըսէ՛ թէ թիւզանդինին կոստանդ կայսերէն պատուեցաւ « ոսկետուոն վառիւք » (Ծի): Զենց կարող կասկածիլ՝ թէ այդ վառերը միանգամայն կը կրէն նորիբատուին յատուկ ծիրանի գոյնն ալ, զոր պատմէն աւելորդ համարելով յիշցնել մեզ, կը հաստատէ լուելիայն՝ թէ բագրատունեաց ես շատ սովորական էր այն: Իսկ ոսկի տուտեր, որ է թիւզանդականին ծանօթ ծովը, նոր էր իրենց համար և յիշատակելի, ուր Երկաթի նախորդացը հետեւարար պարզ էր ու երկայնածե: Ծտան ոսկին ոսկեզրյն ենթա-

1. G. Desjardins, *Recherches sur les Drapemus de France*, Paris, 1874, t<sup>o</sup> 120. ար. 1 ան.

դրել կու տայ մեզ նշանն ալ, որ նոյն պէս էր թիւզանդականին վրայ ես. և անշուշտ այս պարագայն կ'իմանայ նոյն պատմիչը, երբ կ'ըսէ թէ Ալ Աշուտոյ զագաղը զարգարուած էր «ոսկեզրյ վասիք» (իթ): Մեր անցնինք տեսնել նշանին ձեւ:

2. — Անոյ կաթողիկէն, սկսած Ամրատոյ ձեռոց 980ին և աւարտած կատրանիդէն, իւր զիմաւոր ճակատին վրայ՝ մեծ պատուհանին երկու կողմէն ունի մէկ մէկ



Ձև 3. — Քագրատութեաց Արծիւմ Ամրոց կաթողիկէն ժակատիմ վրայ.

արծիւ՝ կանգունը դէպ ի վեր, ցուցնելով իրենց կուրծքը, և լայն թևերը բացած ու կախ: Իւր պատկերն յառաջ կը բերիմ՝ միաբանակցին՝ Հ. Գ. Վ. Նահապետեանի ամենափոքր լուսանկարէն (Ձև 3): Նոյն արծիւ՝ թուով մէկ՝ կայ նաև ոստանին Ս. Փրկչի գմբեթին կողին վրայ (նոյն). և տաճարս շնորհած է պահաւունի Ապօլոգարիա մարզպանէն 1035ին: Ինչ կը նշանակէ այս ձեւը, յար և նման միշտ, և այն ալ բագրատունեաց քաղաքին մէջ միայն և անոնց օրով: Եւ եթէ իբր զարդ դրուած է, ինչո՞ւ արծիւ և ոչ ուրիշ անասուն մը. և կամ ինչո՞ւ արծիւ մը լոկ, և ոչ ուրիշ անասուններով միասին, ինչպէս կը տեսնենց յետոյ հան՝ Ս. Գրիգորի վրայ, կառուցուած 1215ին՝ բագրատունեաց անկմանէն վերջ, Հոնենց Տիգրանայ ձեռամբ, ուր արծիւ դրուած է բարձր՝ գմբեթին պատին վրայ, որոշ դիտաւորու-

թեամբ մ'օրինակուելով նախորդներէն, և տաճարին կիսասենաց կամարներու վրայ ևս կան զանազան կենդանիք. և ինչպէս Աղթամարայ Ս. Խաչն ալ, աւարտեալ 921ին, բազմակերպ ձեւերով զարդարուած է. Այս խորհրդածութիւնը կը մղեն զիս՝ Շիրակայ ոստանին արծուոյն վրայ պատճական ձեէ տարրեր բան մը նշարելու. Բազրատունեաց նշանն իսկ, նմանողութեամբ Արշակունեաց օրինակին, ինչպէս ըսի. Այս պատճառաւ ալ թոշունը կը պահէ հոն իւր բնական ձեր, հակառակ ուրիշ երկզլով արծիւներու՝ բանդակուած առ ի զարդ՝ զորս պիտի տեսնենք յետոյ. Այս համոզում կը հաստատէ նաև Մինաս Համբեցի, որ թէկ ժամանակաւ կրտսեր (1698ին կը գրէր), այլ նիւթին տեղեակ, խօսելով Ծուռինեանց նշանի մասին, կը յարէ. « Իսկ առաջին թագաւորքն չայց որ ի հիւսիս՝ զարծիս եղան կրէին »<sup>1</sup>: Այդ հիւսիսային թագաւորք, քան զիւուրինեանս « առաջին », Բազրատունիք էին:

Անոյ արծուեցանդակը մեզ կու տայ բնագրին զաղափարը, բայց ոչ ճիշտ նմանութիւնը, որ ճարտարագոյն արուեստաւորի մը ձեռցէն անշուշտ աւելի կատարեալ ձևով մը պիտի ելնէր:

Նուազ կը գրաւէ մեր ուշը՝ բաղաքին պարսպաց աւագ դրան վերև բանդակուած առիւծը, երբ նկատենց՝ թէ այդ պարիսպները մէկ անզամէ աւելի բանդուեր ու շինուեր են յետ Բազրատունեաց<sup>2</sup>, և ընկած զանազան տիրապետութեանց ներքեւ. որով և առիւծն ու շինոյն անյայտ, թէն հաւանօրէն օտար մը: Զոյզ առիւծներ՝ մէջտեղ արևով, քանդակուած կան Միլլը-կերտի (Ֆարէկին) մօտ՝ աշտարակի մը պատին վրայ, որ շինուած է սուլտան Մամրէ էլ Արշափի օրով, 1203ին, և առիւծն

յետոյ Անձիւգեանց ալ իրենց նշան ը-ըին<sup>3</sup>: Զէին կարող Բազրատունիք երկու անջատ և աննման նշաններ միանգամայն ունենալ, և օտար յիշատակ մ'է Անոյ առիւծը:

3. — Գալով զրօշակիր ձողին, անոր հանգամանցները նոյն կը կարծեմ Ծուռինեանց ունեցածին հետ՝ զոր պիտի տեսնենց ստորև: Իսկ վառը համարելի է դէպի ի վայր կախուած՝ նման բիւզանդականին (աստ, Ը). գոնէ այսպէս էին աներկ-բայապէս կայսերէն ընդունուածները. մինչ յառաջ տոհմային ոնց կապերով պնդած էր վառը բունին (աստ, Է, 4):

(Հարուսեակիլի)

Հ. Վարուս ՀաՅուսի

## ԱՆԱՆՈՒՆ ՀԵՐՊՈՍՆԵՐԸ

Քանիներ կան, անուն չունին ոսկետառ՝ Մարմարեկն կոթողներու քանդակուած, Ու պատմութիւնն իր հերիւնով չէ տըւած Ապագային անոնց դէմքերը պայծառ:

Շիրիմ չունին, փայտէ խաչեր ալ չի կան Հոն՝ ուր զըւարթ, Հայրենիքին ի պատիւ Պատերազմի խառնուրդին մէջ՝ բազմաթիւ Ցաղթանակներ երազեցին և ինկան...

Ապային այսօր անոնց շունչէն հըրեղէն Ազատութեան դըրօշակները նորէն Շամ վեր, շամ վեր, ու ոսկեծալ կը բացուին...

Եւ անոնք են ժողովուրդի զաւակներ, Որ նետելով՝ անցան, փառքի դափնիներ Հայրենիքի Արւիրական մէհեանին...

ԱՐՄԵՆ-ԵՐԿԱԹ



1. Ագաբա-անուրին Հայոց. Վաղարշապատ, 1870, էջ 42.

2. Հ. Դ. Աւետան, Շիրակ, էջ 40-44.

3. Lehmann-Haupt, Materialien zur älteren Geschichte u. Berlin, 1907.